

լու Հայոց վրայ՝ իր Փարսման եղոր՝ վրաց Թագաւորին օգնութեամբն։ Պարթեա տաղտկացան խուսարզայ անգթութիններէն, որ սպաննեց Ալտաւան եղայը, անոր կինը և որդին, հրաւիրեցին քաջայնողուգ այլն վարդան, որ երկու աւուր մէջ կարեց երեք հազար ասպարէզ և հասաւ խուսարզայ վրայ, հալածեց զինքը, սիրեց ամբողջ գաւառին բացի Աւելկիցիներէն, որոնց իր հօրմէն ալ ապշտամբեր էին, և պաշարեց զԱլեկիս։ Խուսարզ Տայոց և Վըկանաց օգնութեամբ հասաւ ազատեց քաղաքը պաշարմանէն և վարդան մեկնեցաւ դէպ ի Բակորիսաւ։

Երբ արեւելք այսպէս երկպառակուած էր՝ Միհրդատ նոովմէական զօրքերով մըտաւ Հայաստան, նուաննեց բրդերը։ Փոքը Հայոց կոտոր արքայն, որուն հետ միացան նախարարներէն ոմանք արգելք եղան ժամանակ մը Միհրդատայ յաղթանակներուն, բայց բռնադատուեցան կայսեր հրովարտակին վրայ խոնարիլ և միարանիլ, այսու խաղաղութիւն տիրեց Հայոց մէջ։

\* \* \*

## ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ

### «ԳԻՒՂԱՏՆԵՍ»

Թիֆլիզու հորիզոնին վրայ տարւոյս սկիզբ ծագեցաւ այս ուշագրաւ շարաթաթերթը։

Իրեւ մասնագիտական ճիւղի պատկանող թերթ՝ յոյժ զնահատիլի է դրած նպատակին ու սկսած քայլերուն համար։ Եւ թէպէտ չէ թևակորնած զեռ իր քանակորդ թիւը, սակայն իր ընթացքը կը յուսացընէ ուրիշ շատ մը քանաներ կամ գէթ փափակելի կը թողու մեզ։

Թիւքիւն խմբագրութիւնը անոր առաջին թուոյն մէջ — ինչպէս սովորութիւն է — դրած է իր ծրագիրը, և կը պարզէ թէ «Գիւղատնես» «իրեն նպատակ է յիրել ժողովերով իր շարքը մի կողմից մեր

երկրի զանազան մասերուն ցրուած զիւղատնեսներին, միւս կողմից ողոյ և երա արդինքների ունետ զործ ունեցող տեսանց և ինսկիզենու ոյժերին, միանալուն չափերով օգնութեան գոյ երկրագրութեամբ և զիւղատնեսներեամբ պարապող մեր ժորդվրդին»։ Եւ ստուգիւ ցարդ լոյս տեսած թիւերը կը պարունակին փորձառութեամբ և զիւղութեամբ զրուած յօդուածներ, որոնց միանգամայն շատ օգտակար և յարգելի խորհուրդներ են, վասն զի, ինչպէս կ'ըսէ Խմբագրութիւնն ալ «Անեն մի զործնական խորհուրդ, ամեն մի դէպի կատարեալութիւն տանող ցուցմունք կունենայ իր համակուրինը, որովհետեւ այդ կողմից նաև (զիւղացին) կամ ոյին ցցիսէ, իսկ երեւ զիտ է, երա իմացածը շատ քերի և ամելատար»։

Այս պարբերականը ամբողջ աշը անցընելէ վերջ՝ շատ հաւանական կ'երենայ մեզ որ «Գիւղատնես»ի բաժանորդները խիստ գոհ մնացած ըլլան, զայս կը հաստատէ նաև նոր հասած վերջին թիւ 14ը, որուն նակատը զրուած ծանուցում մը կը տեղեկացնէ թէ սպառած N N 1. 2. 3. և որ և է թիւի մ'ալ կրկին օրինակ չգտնուիր։ Ասով բաժանորդներու բազմութիւն մը կը նշանարուի, որ թերթի մը նկատմամբ շատ անգամ օգտակարութեան վըկայութիւն կրնան զիտուիլ։ «Գիւղատնես»ի մէջ աս աւելի կը տեսնուի քան անոր հատը 10 կոպէկ ըլլալը։ Ցիրակի մասպատճառ պէտք է ամէն զիւղացի, թէ որ կրնայ — բաժանորդագրուիլ — անոր, Մասնագիտական թերթի մը բաժանորդ զրութիւն բնականարար կը յարմարի աւելի մասնագիտներուն ու այդպիսի նիւթերու հետամուտ եղողներուն, և միթէ զիւղացի ժողովուրդը չէ առուղընչ մինչև իրկուն մշակութեամբ, հօտաղով և մեղուարութեամբ զրաղողը։

Սոյն օգտաշատ ձեռնարկին զաղափարը առաջին վայրկենին իսկ խրախուսուելով՝ ոչ միայն յատուկ յօդուածագիրներ շահած է, այլ նիւթապէս ալ նպատած են անոր բուլղի գումարներով՝ կովկասեան Հայոց Բարեգործական Ընկերութիւնը,

## ԱՅԼ ԵՒ ԱՅԼ Ք

### Ի ՄԱՀ

Պ Օ Ղ Ա Ս Ի Մ Ի Ս Փ Ճ Ե Ա Ն

«Եւ աւերակներն անգամ հետք մը չ'են  
թողած».

Մարդիկ Բարելոնի աշտարակն կը կանգ-  
նէին — թերևս Էյֆէլի բարձրութեան իսկ  
չի հասած — լեզուներն կը շփոթին, զիրար  
չեն հասկնար : Հնար էր ուրեմն եթէ  
մէկ լեզու խօսէին՝ կարենային ի կատար  
հանել ձեռնարկներն :

Եւ որչափ անգամներ, մենութեանս մէջ  
մանաւանդ, և ես փորձած եմ՝ մեծազան-  
գուած պաղ մարմարներ, ցուրտ քարեր,  
կարծր աղիւսներ՝ իրարու վրայ դիզել  
բարձրել վերանալ, հետ ի հետ ելեէջել...  
ժամերու, օրերու մէջ, նոյն իսկ վայրկենի  
մը մէջ շատ աւելի բարձրացնել չէնցը :

Սակայն, զագաթն, կատարն երէք կա-  
րող չեղայ համեմատութեան մէջ տեսնել:  
Կը խառնակին և իմ խորհուրդներս ու  
մտածումներս և ալ չեն հնազանդիր կա-  
մացս. և իրենցմով իսկ կերտած այս աշ-  
տարակներս նոյն իսկ իրենց են դարձեալ,  
որ մին միւսին զրած գէմի՝ մին կողէն,  
միւսն հիմէն կը քալեն... և կուրծքին վրայ  
կը վլին...

\*

Տեսայ հրարուխին այրելն, տեսայ ծո-  
վուն պատուին:

Հո՞ն անդղին խորն, հո՞ն կրակին սիրտն  
նետեցի՝ խեղճելու, այրելու համար՝ այն  
ամեն իրարու ներհակ, անբնական, ան-  
համոզելի, անըմբոնելի և անջատ թեր-  
թերու վրայ զրուածներ, թերթեր, որոց  
մին կիսաւարտ, միւսն հազիւ սկսած, սա  
ամրող գիրց մը, նա հազիւ բառ մը կը  
պարունակէ:

Մերթ տիրեցայ, զջացի ըրածիս, որ  
պիտի խեղճուին, այրին... և մերթ գհու-  
թիւն մը, թեթեռութիւն մը զգացի հոգույս  
մէջ՝ այսպէս ընելուս :

Կը տեսնեմ զահավէտ ալիքներ կը յար-

թիֆլիզի հայոց Ծնայնագործական Ըն-  
կերութիւնը և այլը: Իսկ բուռն համակ-  
րանք յայտնած են այս Հանդէսին կով-  
կասեան կայսերական Թիվզատնեսական  
Ընկերութիւնը, Ռուս—կայսերական Գիւ-  
ղատնտեսական Թոչնապահութեան Ընկե-  
րութեան թիֆլիզու բաժանմունքը, կով-  
կասեան Պողարուծական ընկերութիւնը և  
ուրիշներ:

Եւ իրաւցնէ պէտք է նկատել որ այս  
օրուան օրս «Գիւղատնեսու» պատուարեր  
թերթ մ'է և պիտի մեայ թիֆլիզու և ամ-  
բողջ Հայութեան, ու մենց չենք կրնար  
չմաղթել այսպիսի թերթի մը անզուլ յա-  
րաւառութիւն՝ զրած նպատակին լիովին  
հասնելու համար:

Հ. Դ. Տ.

ՏՐԱՊԻԶՈՒՆԻ ՆՈՐ ԹԵՐԹԸ

Տարույն Ապրիլ 8/21ին լոյս տեսաւ  
Ծրապիզն Խարիսի թերթը, որ պիտի  
հրատարակուի շարաթը երկու անգամ: Թուրքիոյ աս վերջին վերածնութենէն՝ ա-  
մենալայն չափով օգտուողները եղան Գա-  
ւառները, որոնց հին ոչծիմի օրով ամենէն  
աւելի լցուածն էին: Յայտնի է թէ ինչ  
մեծ կոչուած ու դեր ունի փրկարար յա-  
ռաջդիմութեան մէջ՝ մասնաւորապէս ա-  
զատ մամուլը, որ ժողովրդեան ձայն ու  
թարգմանն է: — Շատանց արդէն Ծրապի-  
զոնի մէջ պէտք զգացուած էր պարբերա-  
կան թերթի մը, ու ժամանակին՝ նոյն իսկ  
լուր ելաւ թէ «Աէր» պիտի կոչուէր ա-  
նոր անունը: Ամէն ծրագրի իրագործում,  
սակայն, իր զոհողութիւնները պահան ջե-  
լով, այսօր կարելի չէր եղած այդպիսի  
հրատարակում մը: Պոնտոսի նախլոնծայ  
հայ թերթն ըլլալու պատիւը պահուած էր  
«Խարիսի» ին, ծաւալլ փոքր, բայց տպա-  
գրութիւնն ու թուղթը համեմատորչն մա-  
քուր լրագիր մը, — գրական, հասարակա-  
կան, ցաղացական: Կը հրատարակուի Հ.  
Յ. Դաշնակցութեան ձեռքով՝ ու կը վայե-  
լէ Խոթիհամբի համակրանքն ալ:

Ցուսալիք է թէ հասարակաց համակրան-  
քին ալ արժանանայ, և իր նմանները գտնէ  
նաև ուրիշ զաւառներու մէջ: